

## ԱՆՏԻՊ ԷԶ ՄԸ ԱՐՏԱՇԵՍ ՅԱՐՈՒԹԻՒԻՆԵԱՆԵՆ<sup>(1)</sup>

# ՄՏԱԾՄԱՆ ՑՈԼՔԵՐ

(ԳԱԻԱՌԱԿԱՆ ԿԵԱՆՔԵՆ)

Գեղջուկի կեանքն ունի երբեմն պարզ երեւոյթներ, իրենց արտաքին ձեւին մէջ աննշան միջադէպեր, որոնք ժողովուրդի բազմերես հոգիին մէկ երեսիկը ըրջադելու, բնիերային հոգերանութեան մէկ ստուերուտ խորշը լուսաւորելու ընտիր յատկութիւնն ունին գիտողներուն համար: Ամբողջ բանաստեղծութիւններ՝ շարժումի մը, ձայնարկութեան մը, շրմունքի կծկումի մը մէջ սպուած, ամփոփուած, և խտացուած իմաստափրութիւն մը այդ երեւոյթներուն մէջ՝ որոնց սովորող աչքը աւանակութիւններ ու վայրենութիւններ միայն կը տեսնէ հօն, —այնքան վարժուած է անոնց արտաքին բանուածքներուն:

Այդ երեւոյթները սակայն, մասնաւորապէս այն ատեն խորհրդանշանական յատկութիւններ ունին, երբ զանոնք յա-

ռաջը բերելու ծառայող պատճառները հեռու սովորութիւն մը, սարք մը, նուիրագործում մը, պարտաւորութիւն մը ըլլալէ, գերազանցավէս ինքնաբեր են ու պատահական, բնազդական եւ անգիտակից, ուր յառաջդիմութեան ընթացքին մէջ հետզետէ մշակուած, այլասեռուած խմացական գրութեան մը առժամանակայի չկայ, պարզ հոգին երեւան կուգայ իր ամենէն ճշմարիս ու ամենէն՝ սկզբնական հանգամանքներով: Մարդկութեանսկզբնականութեան ամբողջ նրբաշիւթ մը կայ հոն, տեսակ մը ցուկէտ մըտաւորականութեան եւ հոգեւորականութեան, որոնց մէ սկսած է կարծես մարդը՝ գալու համար հոս, քարակրթութեան այս գարավերջին նրբացումներուն եւ եղծ բարոյական գրութեանը:

(1) Ողբացեալ գմալելի գրագէտին այս գեղեցիկ էջը, այնքան ինքնատիպ ու առողջ ժողուածումով լի եւ այնքան ջղուտ, կենդանի արուեստով մը գրուած, 1893ի աշնան դրիբուած էր Պոլսոյ Շաղիկին, ուրիշ յօդուածի մը իետ, հրատարակուելու համար: Շարուած

էին երկուքն ալ, երբ այդ հանդէսին սնօրէնը թերթը յանկարծ դադրեցուց ու իեռացաւ Պոլսոյ: Մեր յաջորդ թիւերէն մէկուն մէջ պիտի հրատարակենք նաեւ երկար տարիներէ ի վեր անտիպ մնացած միւս գրուածքը:

(Վ. Խ.)



ԱՐՏԱՇԵՍ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

Այս մտածումներն ունեցայ երբ երսւսպէմէն վերադարձող ուխտաւորները դիմաւորելու գացինք, ամբողջ գիւղացին, օտարազգիներն ալ:

Եւ ամէն տարի կ'երթան անոնցմէ, ամբողջ ընտանիքներ, մէծով պատիկավ, ծերուկ ազգատիկ մամ մը, որուն ամբողջ վերջացող կեանքին իղձն ու «մուրասոր եղած է Սուրբ Վայրերը համբուրելու արժանանալ, որ գիշերներով, ճրագէալին ազդղկոտ ցոլքերուն տակ ճահրա մանելով կամ Աստածուն օքը կտաւ գործելով պըտիկ ինսայոզութիւններ ըրած է, «ասպէն կրիելով» (1) ճշմարիտ զրկանքներ յանձն առած է, համեստ գնաց մը պատրաստելու համար իր իտէալին սիրուն, որուն մէջ իրական զօրավիրտ մը, ճշմարիտ կազդուրում մը կայ իր Փիզեփական եւ բարոյական պարտասումներուն համար:— Այրի մըն ալ, որ տարիներով Պոլիս մարդամորիւն ըրած է պանդուխտ ու մոռցուած, ու այսօր վերջապէս կը յաջողի երթալու իր այրիացած, ամայացած կեանքին ու պարպուած սրտին առանձնութիւնը կրօնքի բանաստեղծութեան թերիակէովն օծելու: Տարիքոտ աղջիկ մըն ալ, որ իր մարդերէն մերժուածի խորապէս, ցմահ վիրաւորուած եսականութեան եւ երիտասարդութեան բորբոքումներէն յետոյ, — որոնք մարդերէն դադանի մնացած են ու չեն համացուած անոնցմէ, — դառնացած ու հեգնուու լքումի մէջ ինսող սրտին ամբողջ գանձերը, բոլորանուէր խանդադասանքն ու անսպառ գորովանքը երկնաւոր փեսային կ'երթայ նուիրել մարապետ ըլլալով: Ու մարդերը պիտի ըսեն իրեն համար. «Զգտաւ կարապետ եղաւ մարապետ»:

Ու ամենուն ալ, անխորաբար ամէն գաւառացիներուն սրտին մէջ աեղ մը ու մարին մէջ անկիւն մը ունի երսւսազմը երթալու գաղափարը, որ կեանքի նպատակ մը, տքնութիւն վախճան մը գարճած է իրենց համար:

(1) Ակուայէն կտրելով:

Կրօնքի գէպի այս թանձրացում, շօշափելիութիւն ձգտումը, որուն ամենէն մթին խորշերուն մէջ գէպի անթրօփօմօրֆութիւն հաւատարմութեան պէս բան մը կայ կարծես, կարելի է նկատել անժըստելի կերպով այն անցամաքելի ըաղձանքի աղբիւրը, զոր մարդ ունի իտէալին համար, երազին համար, — բանաստեղծութեան համար: Մարդուն մէջ սկզբնական վիճակ մըն է այս, իր արտաքին եթերականութեան մէջ բոլորովին հողեղէն ու իրապաշտ, հանոյին ու վիօտին փոփոխակի ապահովանութերուն եւ ալեկոծումներուն մէջ երեւան ելած, ու հետզհետէ, գարերու բազմափոփոխ համգամանքներուն բարեշրջականութեան տակ այսօր նրբացած ու գերանրբացած: Կ'ըմբանեմ թէ հոգեկան այդ վիճակը բացատրող արտայայտութիւնները, որոնք գասակարգին ու նոյն իսկ անհատին համար կը տարբերին, սկսի փոփոխուն միշտ, ու մարդկային ընութիւնը կը պահանջէ որ փոփոխուն, — բայց ու և է ենթագրական առագայ պայմաններու մէջ անօր ամբողջական ջնջումին հաւատալ՝ անկարելի է ինձի համար:



Տօնի պէս բան մըն է ուխտաւորներուն վերադարձը: Ամբողջ յուզում մը, ամբողջ համերաշխական տրամադրութիւններ, որոնք աւելի գաղափարի մը կը լինելիունին քան թէ անձերու: «Հաճիները կուգան եղեր», ովկ կ'ուգէ թող ըլլայ հաճին, բաւական է որ լուս գերեզմանը տեսած ու ճերմակ, ցուրած մարմարինին քասած է իր դէմքն ու իր ձեռքերը, որոնք սուրբ մըթնոլորտի մը ամբողջ անտեսանելի լուսապահին ու գինովցնող բուրմունքն ունին:

— Հա՛տի ծէ, գուն ատ հաճիներուն գէմ պիտ՝ չ'երթա՛ս ա:

Զիաւորներ ու էշաւորներ որ օրուան մը ճամբայ գացած էին զանոնք գիմաւսրելու, ամբողջ ընտանիքներ, որ հեռաւոր նաւահանգիստ մը օրերով սպասած էին անոց գալուստին, հաճիներուն հետ կը վե-

բաղադրնան խմբովին, ու այսօր գեղացին ամբողջ, առանց տարիքի ու սեփի խորութեան, կէս ժամու ձամբու մը վրայ գէմ՝ գացած է հաճիներուն: Շատերուն վիզը արաբական մետաքսէ կակուղ գունագեղ մէջիներ պլորուած են, որոնք ուխտաւորներուն յաջող վերագարձը խորհրդանշանելու միայն կը ծառայեն: Եւ յորդում մը ամբողջ զազուած ու վերապահուած զգացումներու, արցունքներ, ողջագուրումներ, գրկախառնումներ, համբոյրներ, որոնք կէս տարուան բաժանումի մը միջոցին անզգալասկէս ուռանցած էին սրտերուն մէջ: Անտարբերութիւնը հաղուագիւտ է հոս: Եղբայրութեան եւ համաեռութեան վայրենի ուժն է որ ամենէն անարդ շրթունքներն իրարու կը մօտեցնէ, ու բարի արամադրութիւններու մասին ամենէն ժշտա սրտերն իրարու կը համալծորդէ: Մոռացում մը կայ եղծուած անձնականութեան, եւ եւ այդ մոռացումը կարծես տրոմօրէն ուրախաբեր ու հեգնոտ վերադարձ մըն է մարդուն զէպի սկզբնական ընկերչաշտականութիւնը, այս կեղծիքի, եսամոլութեան, բարոյական սատրնացումի եւ զգուելլութեան աշխարհին մէջ, որ կ'եռայ, կը ծփայ ու յորդան կուտայ: — Վասն զի այդ արցունքներուն մէջ գառն յուսավիպումներ եւ բերկրափթ յուսապակումներ կան, որոնք հոդին կ'ալեկոծեն: — Վասն զի մամը ողջ առողջ գտած է իր թոռնիկը, եւ կան գարձեալ որ վեց ամիս առաջ առողջութեան ամենէն ապահով վիճակի մէջ թողուած սիրելիներ չեն գտներ հիմայ վիրենք շրջապատղ աղբականներու եւ բարեկամներու ամբոխին մէջ: Մահուան առջեւ սրտերը աւելի կ'ուսին, ու աւելի կը զեղուն: Որեւէ կան, իրենց մայրիկէն գեռնոր բաժնուած աղեկիներ, որոնք մահտեսի հօրաքրոջ ձեռքերը արցունքով կ'օծեն: Ուր է իրենց մայրը, մանաւանդ այս յորդումի աշխարհին մէջ իրենց առանձնութիւնը կը շեշտուի ու կը սատրագծուի կարծես: Ու լքումի գաղափարը մահու

չափ կը ճմլէ իրենց սիրուերը: Կուլան, բայց ի՞նչ կուլան: Մարդուն երկու պզտիկ աչքերուն մէջ այդչափ ալ արցունքը ո՞ւր կը սզմի եզեր: Սիրուեփոց տեսարան: — Ու տարիքու մարդ մը, որ կինը կարսնցուցած է հաճիներուն բացակայութեան, եւ որ թէւ անսնցմէ ոչ մէկին ապղական, աչքերուն մէջ արցունքի աղօտ փայլով մը «Բարի եկար» կը մաղթէ ուխտաւորներուն:

Ընտո՞ր էք, աղէկ էք:

— Է՛հ, ընտո՞ր պիտ ըլլանք, գիտցածնուդ պէս, թագուհի ասլամիդ մեղ մինակ ձգեց գնաց....: Ու նորէն արցունքներ, ամենէն անկեղծներն ու ամենէն սրտաբումները, արդ արցունքի կաթիլները, որոնք մանաւանդ տարօրինապէս ցրտասարսու բան մը ունին տարիքոս մարդուն ցամքած այսերուն վրայ, ուրիշ դուն ուրեք յուզմունքի եւ սրտազեղումի սարսուսներ անցած են երկար ատենէ ի վեր:

Ուխտաւորներուն մէջ տէր պապա մըն ալ կայ, որուն ձեռքերուն նուիրուած համբոյիներուն մէջ աեսակ մը կատաղութիւնն, տեսակ մը կիրք ու վայրենութիւն կայ, որ այլապէս յատկանշական է: Խեղճ տէր պապաին սուրբ ձեռքերը տ'ն կը քաշէ մէկալը կը քաշէ, ու տեսակ մը մրցում կայ այդ կրօնքի համեստ ու զեղջուկ պաշտօնէն իրենց մէջ խտացուցած գաղտափարին ամենէն արժանի պաշտամունքն ու յարգանքը նուիրելու մասին:

Թափօրը, խառն ու անկանոն, քաղաք կը մանէ, ու զէպի ի եկեղեցին կ'ուզզուի, ուր մանաւոր արարողութիւններ պիտի կատարեն: Փողոցները կնիկներ ու սղաքներ կը վազվատեն ու պատուհանները գետողներով լեցուած են: Թափօրին առջեւէն տիրացուները, շապիկ հագած, ու խան ունենալով իրենց առաջնորդ, շարականներ կ'երգեն: Բայց այս անկանոնութիւնն իսկ անկեղծութեան եւ բարեյօժարութեան կնիք մը կը կրէ, որ արդարեւ կը պակսի ձեւակերպական տօներուն ու սարքուած հանդէմներուն, ուր նախապատրաստուած յայտագիր մը կը արամադրէ զգացումնե-

բուն որակն ու անոնց արտայայտութեան  
կերպերը,—ինչ որ, սակայն, գրեթէ միշտ,  
կեղծ բարեպաշտութեան մը կը նմանի:

Հ.

Ալեկոծ ու նաւարեկեալ ճամբորդու-  
թենէ մը յետոյ, որ ուխտաւորներուն  
կեանքին կը սպառնար ու պատրանքներու-  
նեւ յօյսերու հակընդդէմ ծփանքի մը ա-  
մենէն սպառիչ ելեւէջումներուն մատնած-  
էր անոնց հոգին, հիմայ, մազաղիւն. ի-  
րենց տան սեմին առջեւ, հանդրուաններու-  
ամենէն ապահովին մէջ գտնուած ըլլա-  
լու գիտակցութիւնը անսահման գոհունա-  
կութեան բոլորանուէր շնորհակալութեան  
ցոյցով մը երեւան կուգայ, որ իր պարզու-  
թեան մէջ նշանակութիւն մը ունի: Ուխ-  
տաւորներուն մէջ կան՝ որ իրենց շրթունք-  
ները տան սեմին կը քսեն, մարմնաւորում  
մը տալով թողուած մթնոլորտի մը վե-  
րագուման գաղափարին:

Եւ բոլոր այս կտրճ ժամանակամիջո-  
ցին մէջ սահող արարուածը պերճախօս  
յատկութիւն մը ունի, որ կարծես մարդը  
ծաղրել կ'ուզէ:—Ինչո՞ւ այս բուռն անկեղ-  
ծութիւնը, որուն պիտի յաջորդէ քիչ վեր-  
ջը այն արմատական կեղծը, տիտուր ծրպ-  
տանքը, անհամ կատակախաղի մը համար,  
զոր մարդերը կեանքին նապատակն իսկ ու-  
ղած են ընել: Ինչո՞ւ այս ամենասխալ ըմ-  
բռնումը կեանքին, ուր իրերը, մարդերու-  
ամնշականութեան բատեակէտով, այնքան  
շեղած են իրենց սկզբնական ու ընական  
կարգէն: Եւ իրօք, տիտուր բան է հաստա-  
տել թէ, մարդը իր գիտակցական վիճակին  
մէջ ամենէն աւելի գարշելի է, հոգեկան  
այն կարողութեան, որուն համար հոգե-  
բաններն ու փիլիսոփաները կըսեն թէ

մարդը անասունէն բաժնող իսկութիւնն է,  
«չար»ը «բարի»էն զատող աստուածատուք  
սպարզեւր: Եւ գոյութեան պայմարը ար-  
դարացումը պիտի ըլլայ ամէն կեղծաւո-  
րութեան եւ ամէն անիրաւութեան, որոնց  
տակ գաղանային եսամոլութիւնը գարանի  
մտած է:—Վասն զի, աւա՛զ, գաւառն ալ  
այսօր քաղաքակրթութեան բարիքները կը  
վայելէ, դարավերջին նրբացումներէն ու  
կնձիներէն ինքն ալ վարակուած է, ու  
եթէ կան գեռ երազողներ թէ հոն պար-  
զութիւնն ու միամտութիւնն ու թունտի-  
կութիւնը գոյութիւն ունին գեռ, այդ-  
բանը գաւառացիցին հոգին ու մտքին մէջ  
թող ցինտուն, տյլ արտաքին բնութեան  
մէջ, որ միշտ վայրենի ու գեղեցիկ, այսօր  
անխօսուկ հեգնութիւն մըն է մեր քաղա-  
քակրթ այլասեռածութեան քով:

Ուխտաւորներու վերադարձը, պարզ,  
գեղջուկ ու անփառունակ, իր անկեղծ-  
յատկութիւններովն ու անտաշ ձեւակեր-  
պութեամբ, ընկերական կեանքին արգի  
ախտավարակ ու ցուցամոլական բարեպաշ-  
տութեան մշտշին մէջ, որ գաւառներուն  
նախկին բուրումնալից պայծառ մթնոլոր-  
տը գերեզմանական օգի մը փոխած է, ուր  
բարոյականութիւնը, փատախտաւոր ու խեղ,  
ամենէն հրէշային մեքենականութեան մը  
տատամնագոյցքին մէջ կը ծամծմուկ, —  
ուխտաւորներուն վերադարձը, պարզ, գեղ-  
ջուկ ու անփառունակ, երկնքի խուսափուկ  
պատառի մը, կապոյտ բեշեղ վայլուն լու-  
սամուտի մը տպաւորութիւնը կը թողու-  
վրաս, ամպակուռ մթնոլորտի մը ստուեր-  
ներուն մէջ բացուած:

## ԿԱՐՈ

(ԱՐՏԱՇԵՒ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ)

Մալիսարա, 1895